

ԴՐԱՍՍԻԼԻԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈԼԻՍ

ՔԱՂՋԻ ԱԶԴԱՑԻՆ

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պէզիջ եւ Եղիսաբեթուպոլաց օրէնսդիր ժողովոյն, կանոններէն, կանոնադրութիւններէն ու օրէնքներէն խել մը բան հազորզած եմ ուրիշ առթիւ ընթերցողաց⁽¹⁾: Սակայն եթէ միտ դրուած է, անոնց մեծաւ մասունք մասնաւորաց նկատմամբ եղած ու դրուած օրէնքներ ու կարգադրութիւններ էին, ու վարչութեան հետ միայն անողողակի կերպով յարաբերութիւն ունէին: Այսպէս էին, օրինակի աղաքաւ, գաւազան կրելու, եկեղեցի երթաբաւ, գինի խմելու, զգեստ հագնելու և այլն, կանոնադրութիւնները:

Այս առթիւ կ'ուզեմ անանի օրէնքներ ու կանոնադրութիւններ յառաջ բերել, որոնք վարչութեան ու հասարակութեան հետ ուղղակի և ի մերձուատ յարաբերութիւն ունին: Աւսոփ և խնամակալութեան կամ լաւ վարչութեան պատկանեալ օրէնքներ են:

Ասոնց կարգը կրնանց դասել, ի մէջ այլոց: — 1. Թէ ի՞նչ ըլլալու էր, այն ստակներով, որ պատուած անձինքներէն քաղքին արկդը կը մանէր: — 2. Թէ ի՞նչ օրէնքը կայ այն քաղաքացոյն համար, որ պարտք անի. և վճարել չուզելով՝ ինպիրը դատաստանի առջեւ կ'ելլէ: — 3. Աս կարգի մէջ են. 3. Վարչութեան՝ առողջապահութեան ու հասարակաց ապահովութեանը համար դրած օրէնքները: — 4. Ի՞նչ օրէնքներ ու կանոններ կային առեւարոյ վրաններուն համար: — 5. Թէ օտարազգի ծառաներն ու գեղազիք, ի՞նչ ճամբար բռնելու և ինչպէս վարուելու էին իրենց տէրերուն և ազատ քաղաքացոց հետ: — 6. Ինչ պայմաններով և հսկողութեամբ պէտք էին շինուիլ տներն ու ցանկապատերը: — 7. Ի՞նչ օրէնքներ ու առջրութիւններ կային քաղքին մեծ ու պղտիկ կնիքը գործածելու նկատմամբ: — 8. Կանոնադրութիւն այն ծառայից համար, զորոնք իրենց աէրերը վճնաած եւ կամ որոնք իրենց աիրոջմէն փախած են: — 9. Օրէնքներ վարձակալաց ու աւարառուաց համար: — 10. Թէ մասլաճառք երբ, և ինչ տեսակ միա կրնային ծափել և ո՛րշափով, և այլն, և այլն:

Այս ասոնց վրայօք եղած օրէնքներն ու կարգադրութիւնները կ'ուզեմ

1. Տես Բազմավէապ. Հառ. Խթ. 1891. էջ 104. և այլն:

ընթերցողաց առջև դնել, ժամանակագրական կարգաւ, այնպէս, ինչպէս որ ասոնք, գրուած ու անցուած են պաշտօնապէս քաղաքային ժողովքներուն արձանագրութեանցը մէջ:

* *

Քաղքիս ամենէն հին արձանագրութիւններն աշքէ անցընելով՝ կը գրաւնենք թէ, արդէն անցած զարուն առաջին կիսուն մէջ. — 1729. — կամ թէ Եղիսաբէթուպոլսոց հիմնացութենէն շարդ 50 տարի ետքը, կային խել մը, վարչութեան հետ աղղակի յարաբերութիւն ունեցող օրէնքներ,

Այսպէս, օրինակի աղղազաւ, երբ խնդիր ելաւ, թէ ի՞նչ ընէ հասարակութիւնն այն ստըկներուն հետ, որոնք ատեն ատեն կը քաղու էր պահքի և ուտիքի համար. — վարչութիւնը կ'որոշէ թէ, այն դրամները կնքուին մինչև որ կերլացոց ու Ճուրճուցոց իմաց տան, որոյնիւնու Եղիսաբէթուպոլսեցիք նաև գիտնալ կ'ուզէին, թէ այս երկու քաղաքները, ասանկ բաներու համար, ժողովրդեան վրայ ստուգանք կը դնէն, որպէս զի այնուհետեւ իրենք ալ ըստ այնմ ընեն:

Դաշնագրով՝ պարաց կամ փոխ և կամ գրաւական առնողն, եթէ ժամանակին վճարել, կամ հասուցանել, կամ ետ տալ չ'ուզէր, ու խնդիրը գառատաստնի առջև ելլէր, այն ժամանակ պարատապանը՝ զատաստանը կորսնցընելէն ետեւ, ծախսերն ալ վճարելու էր: Յաջորդ՝ բաւական խելքի պատկող հետեւանքով կ'եղակացընէ ըրածն՝ օրէնացութիւնը: Որպէս զի, կ'ըսէ, այս տեսներով մարդիկ, զգուշանան ու չգտնեն պատճառ ըսելու թէ, թող զիս զատաստանի առջեւ տանի. մինչև այն ատեն չեմ հասուցաներ:

Նմանապէս, տէրն, որ իր ծառան կամ աղղախնը դատաստանի առջեւ տանէր, ու զատաստանն այնպէս գտնէր որ իրաւունքը ստորակարգեցյնն է, աէրը կրելու էր զատաստանին ամէն ծախցերը:

Ահա այս օրինաց վրայօք ձեռուընիս ունեցած բնագիրները:

« 1729 փետ. 29.

Խորհուրդ արինք ճուրումի քաղած ըսկընու սէպն, օր քաղվեցաւ պաս ու ուտիք սէպն, թէ մայ քիշմի ժամանակ հօնրի տակ, մինչև իմաց անինք կերլացոցն, Ճուրճուցոցն, թէ ինչպէս օր հետ հասարակաց է էղիլ կապն, նայ այնպէս իմաց անինք, օր տեսնունք թէ նաքալ կուճարումին ըգելն թէ չէ. որ անոր գօրաց մինք ալ կարաւարիինք, չէ ընաօր օր հասարակօլ էղիլ կապը, նայ այնպէս կ'ուզինք, օր հասարակըն պատճըի, որն օր չի բռնիլ զկապն » :

« 1781. ունիսի 1ին.

Գիտացմի, որ այսպէս խորհուրդ արինք, օր վօլ ըստակ կամ մանօդ ար-

նուր մարզըի ուղարիս¹ տայ, թէ Աստուած շիռար օր դաստատանօվ ըլտր վճարք, նայ ինքը վիճարէ զամենայն խարճն, նայ մինք ալ այնպէս գրտանք, օր վոյ ընտոր կապիի զրով, նայ այնպիսի վրայ մնայ: Դարձեալ, թէ օր գովէր ա անպէս մարդ մը, օր երկու երեք մաճի փոխ արնուր ու չուփենար տալու, արանձ զատասպան ու զարիսն ալ չուզէնար, այլ վի ինքն տայ զգատաս- դանին խարճը, օր օգկաներն ալ տեսնելով, չի հելլցընուն զմարզիքը, թէ թօղ զատասպան քաշէ զիս, ինչուր ի անժումը չիմ իտոլ ։

Կրնանց ենթազրել թէ Եղիսաբեթուպոսոյ աներն, ի սկզբան անգ, ո- դորմելի պատի խթճիթներ եղած պիտի որ ըլլան, փայտաչէն ու կաւածեփի: Ուստի եւ չէ թէ կաւարով (Schindel) կամ կղմինստրով, այլ մորացորենի կոթունով, յարդով ու եղէզով ծածկուած: Ժամանակ անցնելով՝ տներն սկը- ան աելի կարգազրեալ շինուիլ ու փայտաչէններն՝ եղան քարաշէն: Այ- նուհետեւ ամէն տեղոյ վրայ ու ամէն տեսակ տուն չէր կրնար շինուիլ: Տուն շինել ուզողը՝ փարչութեան իմաց տալու էր, և վերատեսչութիւնն իւր կողմանէ վերակեցու կամ հակող մը կը խրկէր, նայելու համար, որ ըստ պատշաճի և ըստ օրինի կը շինուի շինքը:

Որոյում մըն ալ կը գտնենք 1734 էն, որուն համեմատ, կ'արգիլուի թէ տներն անկից ետքը յարդով կամ մարացորենի կոթունով ծածկուին: Նոր կանոնագրութեան համաձայն, տան վրայ կեցած յարդածկը փտատելէն կամ հովը զանիկայ բանալէն ետեւ, ալ պիտի չնորոգուէր, հապա տախ- տակով կամ կաւարով պիտի զոցուէր: Աս կարգազրութիւնը, թէ աղքատի ու թէ հարատի համար պարտաւորիչ էր: Օրէնքին դէմ ընողը 12 ֆիօրին տու- գանք պէսք էր վճարել, իմացուելէն կամ տեսնամելէն անմիջապէս ետքը:

Բայց որոյինետեւ գտնուեցան անանկ աղքատ մարդիկ, որ ի վիճակի շէին իրենց աներն անմիջապէս տախտակով ծածկելու, խնդրեցին վարչութենէն, որ չնորուի իրենց թէ անկից ետքն ալ յարդով կարծեան ծածկել տներ- նին: Վարչութիւնն ըրաւ իրենց այս չնորմաններն, բայց այն սեզմամք, որ ներկայապէս յարդով ծածկուած տները կարծեան մնալ այնպէս, սակայն նոր շինուելի տներն ամենեւին յարգածածկ չըլլան:

Ութը տարի ետքը — 1743 էն, Սեպտեմբերի — այս օրէնքը սասափիկ սեղմնեւցաւ. ու սահմանուեցաւ, որ մինչեւ 1744 Ապրիլի, կամ շատ շատ Մայիսի վերջերը, ամէն մարդ իրեն տախտակ հոգայ ու անով իր տունը ծածկելու նայի, որոյինետեւ այս բանի հոգ շընազը հաստատապէս զիտնայ, որ քաղաքային որոշմանք է թէ վարչութենէն իրկուած մարդիկը՝ յարդով ծածկած տներաւն վրայի յարդը վար պիտի առնուն ու տանաէրն ալ պիտի պատժեն:

Այս օրէնքին անընդմիջական գործադրութիւնը շատ դժուարակթիւններով կապուած էր. և ըստ հետեղովի անմիջապէս գործադրելի շեղաւ. որովհետեւ

1. Ընկարագիր:

շատ անանի խեղճ ու ողորմելի մարդիկ կային , որոնց իրենց աներն , օրինաց պահանջածին համեմատ որոշեալ ժամանակին տախտակալ ծածկելու ի վիճակի չէին : Ուստի և վարչութեան ազերաազիր մը մատուցին , խնդրեալ որ իրենց տարի մըն ալ ժամանակի միջոց արուի , որ պատրաստութիւն տեսնեն . ու խնդրած ժամանակն անցնելէն ետև , անշապաղ կը կատարեն օրէնքին պահանջածը : Վարչութիւնը նկատելով իրենց աղքատութիւնը՝ վիշտ այս բանիս սակայն տարի մը շտուռ , հազար միայն երեք տարի , սպառնալով՝ որ եթէ մինչև Յուլիսի կէսը — 1744 — տախտակով շածկեն իրենց աները , գիտան , որ տանիքը բոլորովին վար պիտի քաշուի ու իրենց խստիւ պիտի պատժուին :

Նոյն տարին , հոգ տարաւ քաղաքային վարչութիւնը նաև անոր որ բանարուն ծխանները պարաւ ու պատշաճ ժամանակին մաքրաւին : Քաղաքը՝ սարբազին եւ իւր աղաներուն յանձնեց , որ ատեն ատեն քալեն ու նային , որ ամիսը գոնէ մէկ անգամ մը ծխանները մաքրուին : Ո՞ր տան մէջ որ այս բանի նկատմամբ անհոգութիւն կամ պակտութիւն մը գտնուէր , տան աէրը՝ 100 ատըլի տաւգանք կը վճարէր : Թէ որ սարբատան պատժը գործադրելու յապաղէր , ինք պիտի պատժուէր 12 հունգարական ֆիօրինի :

Ասոնց վրայօց եղած օրէնքները յաջորդ կերպով անցուած են քաղաքային վարչութեան արձանագրութեանցը մէջ :

» 1735 ունիսի 8 .

Վասն քաղքին մէջ իւրիմէրուն և շաթընուն ¹ դընէլու սէպն զիտացիլի օր այսպէս հասղատեցինք , որ կենան 2 հոգի օգուլազօր ² , որ աեսնուն թէ , օրն ինչպէս կու կցէ ու սուսկից կու զնէ զտունը . ու արանց օգուլազօրնուն ամեններին շիլայ սլօպօտ , ոչ մէկին ալ : Ու զօլօր չի հնազանդէ ու սէպ չի զներ , նայ այնպիսին այտայ զնուրումն անպատճան : Եւ զիտացիլի օր , ունէնան պարտականութիւն տալու ա . ա . շիշտակ ³ օգուլազանինուն , ամէն մէկն ո :

» 1734 ուլիսի 20 ին Եպաշխալօնի էղաւ .

Խորհուրդն , որ այսօրվանէն ամեններին ալ շատ ծեղ կամ ժուր ⁴ չի դրիֆ . ու օր տաւնը օր թէ փոթի , կամ թէ քամի բանայ նայ , բաց մնայ . ու ամեններին ծեղ չի զնեն , զարաօր ⁵ տաղտակ ու շնտել ⁶ , թէ աղքատ , թէ

1. Զաթան . Իրաննիլուանիսայի հայոց լեզուաւը կը նշանակը՝ ցանկ . ցանկապատ :
2. Կերատեսուշ . հակող . լատ . է :
3. Վեց-տասը սանդիմի հաւասար :
4. Վարպերէն է , կը նշանակէ , եզիպտացորենի կոթուն :
5. Միայն , պարզապէս :
6. Հունգարերէն է . փոքրիկ տախտակ , կաւար կը նշանակէ :

իոօնայ : Ու վօլոր քաշէ կ գաղտուկ ու գոտիլը , նայ անպատճար 42 մաճարի ճուրում պի տայ , զան օրն , օր օրն զտիի ու իմացիի , անպատճառ :

Դարձեալ էրկուսումն էկան քաղաքն ու ինդրեցին օր զիին շէնքն թողնանք օր ծածկին , նայ այս տարսայ թողանք , օր զիին շէնքերն ծածկին , տարը նոր շէնքերն ամենեւին ըլուօպտ չլայ ծէղով ծածկէլու » :

» 1743 Սեպերի . 9ին Ալիղարէդան .

Վասն տներուն սէպը , ծէղէ ծածկած , որն որ կան քաղքին մէջ նայ , հասդատեց Պատուելի քաղաքըն , որ ինչվան ի գալ գարնան , արբելի վերջն , կամ շատ ինչուանի մայիսի վերջն ունէնան ամէն մէկ քաղքըցին , ում տոնը օր ծէղով է ծածկած նայ , ունէնայ տարտ տախղըկի ու շընտէլի , օր ինչուան ի գէրմինօվադ ժամանակը ծածկէ տախտրկօվ կամ շընտէղօվ . զէրայ չի ունէնայ տարտ նայ , զիտացիի օր , զըրան Պատուելի Աղաշաներն բրիսդալ այս բանիս վրայ , օր գէրմինօվադ ժամանակին ունէնան քաշել տալու վար , զէղէրը ու ալբրէլու : Ու ասոր վրայ հասդատեցին և զրան Պատուելի Աղաշայ Սարըսպան վէքիլ . ու թէ օր Աղաշայ Սարըսպան չի հասդատէր գլերոյ զրեալ բանն նայ , ունենայ 42 մաճրի ճուրում տալու » :

» 1744 Մայիսի բրիմային .

Էկան ծէղով ծածկած տըներօվ մարդիգըն , տվան ինշտանձիայ նետ . և ինդրեցին , օր տանը մեք զըլնաօվ իրենձ կրածիայ մէկ տարիմըն ալ , օր տարեն վրայ ունէնան հասդատութին աեսնէլու ու ծածկին : Այսոր սէպն աեսներով Պատուելի զրյանընց զիրմելութիւնը , ալաւ տէրմին քիշմալ իրենց , այսինքն ինչուանի մէտիտաշի ամսուն զօգոտոյին , օր ինչուանի այն ժամանակին ունենան ամէն մէկրն անպատճար ծածկելու . ու շէնայ զիտնան օր , ամենեւին վար պի քայլն զամէն մէկին տանը ծածուկը » :

» 1744 Ունվարի 9ին :

Գիտացիի օր հասդատեցին Պատուելի Աղաշաներըն , հետ Աղաշայ Սարդին , օր ունէնայ քայլին մէջ քալելու տըներուն մխանքն նայելու համար . օր բանը հասդատվեցաւ և արթեցաւ Աղաշայ Սարըսպին և իւր ազանուն , օր տարտ բնենան և քայլին ամէն ամսու մէկ անգամը . ու օր տանը մօս մըխանքը չիլայ ջըրբած (՝) . նայ պի ճուրումի այնպէս կաղտան 400 պանանօվ , ու ճուրումն պիլայ կէս մեծ զինանին ու կէսն Աղաշայ Սարըսպինը » :

1. Ալմինքն ծածկէ :

2. Տշեած , հունգարերէն բառն է , կը նշանակէս ներեալ . թոյլ տուեալ :

3. Անտարակոյս՝ հսկող . վերակեցու . պիտի նշանակէ :

4. Հունգարերէն բառ է , կը նշանակէ՝ տանտէր :

Ըստերցողք անշուշտ առիթ ունեցած են արիշ տեղ Դրանակլուանիոյ Հայոց, շազրայի կամ տօնավաճառի վրաններուն վրայ կարդալու: — Ինչպէս որ յայտնապէս կ'երեւայ, մասնաւոր արտօնութիւն մըն էր, տօնավաճառներու ատեն, առեւտրոյ վրաններ կանգնել ու անոնց մէջ ներեալ առեւտրոյ նիւթերը ծախել: Այս բանս ընելու, ամէն ազգ ու ամէն մէկ մասնաւոր մարդ իրաւունք չունէր:

Արաֆի Ա. և Արաֆի Բ. Դրանսիլուանիոյ իշխաններուն, ինչպէս նաև կարողոս Զ. կայսեր ու Մարիամ թերեղիայ կայսրուհոյն արտօնութեանց կոնվակներուն հնաւութեամբ. Հրաման սփուցցաւ Եղիսաբեթուպուսոյ հայոց, որ աէրութեան որ և է կողմն ազատութեամբ առուառը կարենան ընել: Վրան անունը՝ թէպէտ չի յիշուիր այն արտօնութեանց պատմէններուն մէջ. սառ կայն կ'ենթապուի, որ ծախուելու ապրանքը տեղ մը պիտ'որ զետեղուէր, հովէ, անձրեւէ, ձիւնէ և այլն պահպանելու համար: Աս բանա, երկիրն ընդհանուր սովորութիւնն էր եղած:

Շարայարելի

Ա. Փիփաս.

ԻՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ



(Տես յէջ 273)

— 200 —

ՊՈՒՄԱՆՈՍ Դիօգինեսէն առաջ, որով այնշափ համբաւաւոր եղաւ Այլակերպութեան վանքը՝ որիշ երեւելի անձինք ալ հոս բանտուած են:

Միքայէլ Ռանկապէին հրաժարումը և Լևոն Հայկազնոյն կայսրութեան յափշաակումը պատմեցինք: Այս վերջինս թէպէտ չէլ սկսաւ իր կայսրութիւնը, բայց մեծ կայսեր յատկութիւններ ցըցուց: Պուլկարներուն յաղթեց, որոնց յարձակմունքները վերջին կայսերք չէին կրցած արզիլել, և որք երկու անգամ իր գահակալութեան առեն եկեր էին մինչև Բիւկանփիոնի գոսրը: Վերջապէս խաղաղութեան պայմաններ կնքեց անոնց հետ, որ իր մահաւընէն վաթսուն տարի վերջին ալ վեռ կը տեէր: Միայն այս գործոց համար՝ Լևոնի կայսրութեան ժամանակն՝ որ թէպէտ շատ քիչ տևեց, թիւզանիոյ պատմութեան մէջ արժանի է յիշասակութեան: Դժբաղզարար իր կարծութեան և քաջութեան հետ՝ լևոն ունէր նենգութիւն, տղիտութիւն, և վերջին աստիճանի աւելորդապաշտութիւն: Իւր խոստմանց հակառակ՝ մեծ պնդութեամբ